

# ԲԱԶՄԱՎԵՊ ՀԱՆԴԻՍԱՐԱՆ

ԱԳՎԱՑԻ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԳԻՏԱԿԱՆ - ԳԵՂԱՐՔՈՒՅՈՒՆԱԿԱՆ

## ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԱՄՍԱԹԵՐԹ

ԹՅԱՅ-Թ

ՀԱՅՈՐ

ՀԷ




Դ.  
ԴԱՎԻԴ

1919

ՓԵՏՐՈՒԱՐ

ԹԻՒ 2

## ՈՂՋՈՅՆ ԳԵԶ ԱԶԱՏ ԱՆՄԱՀ ՀԱՅԱՍՏԱՆ



**Կ Ա՞Յ Հայ անհատ մը՝ որու սիրտը  
չտրոփէ անզուսպ ուրախութեան թնդինով։  
Հինգ երկար գարերու մեր ստրկութեան  
շղթան խորտակուած, մեր ցեղին դահիճը  
գետնատապասաէ է։ Ինչ որ անցաւ Հայ ազգի  
գլխէն իր գոյութեան երկար լրջանին՝ եւ  
զական դէպքէ է տիեզերական պատմութեան  
մէջ։ անլուր եղերութիւն մը՝ որու առջև  
պէտք է խոնարհէ քաղաքակիրթ Համարուած  
աշխարհը, ինչ ազգ, ապրերու ինչ անդի-  
մադրելի յամառութիւն։ Արևելքն իր յա-  
փառենական փշիխով չի կրցաւ Հայ ցեղի բախ-  
տը Հաւասարեցնել Ասիօս մէջ ապրող ու  
անհետացող ազգերու անողորմ՝ բայց ան-  
խուսափելի ճակատագրին։ Այս մը ժողո-  
վուրդ, նետուած բարբարոս և արիւնկդակ  
տիրապետողներու քմահանյըին, որ արիւնով  
միայն կը յագենար, ան սիգապանծ գրուի  
բարձրացուց տապարներուն դէմ, աշքը  
դէպ ի հեռաւոր ապագան ուղղած, բողոքի  
ձայնը դէպ ի քաղաքակիրթ Երրուպան։ Ան  
երդուաւ Հայրենեաց խորանին վրայ՝ ապրիւ  
միշտ ի հեճուկս իր դէմ ոգորող ու իր մա-  
հը ֆնող բոլոր տարրերուն, բայց որքան  
արիւն-արցունք թափուեցաւ մինչեւ որ ա-  
զատութեան արեգակը ծագեցաւ այն ժո-  
ղովրդեան ճականին՝ որու միակ ոյժն եղաւ  
իր անդրդուելի Հաւատքն, ուժգին կապուած  
բարյական յաղթանակի գաղափարին։ Զը-  
կայ այսօր Հայաստանի մէջ թիզ մը հող որ  
ողողուած շըլլայ հայ արիւնով, չկայ լեռ-  
մը, գաշտ մը, ձոր մը, որ արձագանգած  
շըլլան անմեղ մանուկներու, մանկամարդ  
հարսերու, գորովալիիր մայրերու երկրէ եր-  
կինք բողոքող Վրէժի աղազակը։ Սակայն  
դէպ ի մահուան գոզը քշուող բիւրաւոր հայ-  
որդիները կը գայաին, կը տեսնէին իրենց  
զարմի Դահիճներուն անկանգնելի կորու-  
տը, անոնց ետև կանգնած մինչեւ ծուծեր-  
նին քայրագութեան մէջ թաթախուած Գեր-  
մանացուց չափչախումը, և կը հաւատային  
- այս էր միակ սփոփանքը իրենց սոս-  
կալի ճգնաժամին - թէ իրենց անմահ  
գիտակներուն վրայ կանգնուելիք Հայաստա-**

նը՝ ազգերէն պիտի նկատուի սրբավայր մը, ուր ուխտի պիտի գան բոլոր անոնք, որոնք կրօնիք ու ազատութեան գաղափարով կ'ուղենքն ներշնչուիլ, Անոնք կը հաւատային իրենց սրտի խորը թէ՝ կարելի է սպաննել մարմինը, թէ կարելի է կողոպտել ստացուածքը, կարելի է խեղդել բողոքի ձայնը, բայց չէ կարելի սպաննել հոգին, չէ կարելի սպաննել արդարութեան ու իրաւունքի սկզբունքը, որոնց սիրոյն ու պաշտպանութեան համար իրենց ցեղին Ոգին՝ Վարդանանց նորանոր զրուազներ բացաւ:

\* \*

Եսասէր, շահամոլ Եւրոպան փաստ էր. վերանորոգութեան կոչուելու համար՝ հարկ էր անմեղ զոհ մը՝ որ թափէր իր արեան վերջին կայլակը, որպէս զի սրբագործէր ազգերու մէջ հաստատուելիք խաղաղութեան դաշինքը: Յորմէհետէ աշխարհ աշխարհ է՝ շտեսնուեցաւ մեծ Զոհէն վերջ Գողգոթա մը՝ նման անոր՝ որու վրայ բարձրացաւ նահատակներու Ազգը, գրաւի դրուած Եւրոպիոյ գուեհիկ շահերուն: Բայց այդ անմեղ արինը, զոր մասնաւորապէս Գերմանիան ու իր արժանաւոր դաշնակիցները հրատիրած էին իրենց գլխուն ու իրենց զաւակներուն վրայ, իր վրէժի ձայնը բարձրացուցած էր Անոր, ուսկից ուզուի թէ շուզուի, կախումն ունի մարդկային բախտի անիւր:

Ցամառութիւն պիտի ըլլայ չնշմարել գեկաւորող բազուկը՝ որ Եւրոպիոյ քաւել տըւաւ իր ոճիրները սիեղերական պատերազմին մէջ, ուր նշուեցաւ իր ծաղկատի զաւակներուն մեծ մասը: Այդ քաղաքակիրթ համարուած ժողովուրդները մոոցեր էին մարդէակին արժէքը, մոոցեր էին մայլինի գութը, հազարաւոր տարիներով գոյութիւն ունեցող ցեղի մը բնաշնջման դիւային ծրագիրը լուրի ձայն կու գար իրենց. կարմիր Սուլթանին ուկիները հեղնօրէն կը խեղդէին այդ ժողովուրդներու մամուլի ձայնը. շքանշան մը, դրամական պարզե մը՝ կը բաւէր լուցնել պետական անձերու բողոքը և կը ձուլէր զանոնք թրքամոլութեան

կաղապարին մէջ: Հայ արիւնը, այսուափ նուաստօրէն շահագործուած, չէր կրնար անպատուհաս անցնիլ, և ճակատագրի հեզնութիւնն ուզեց՝ որ Թուրքիոյ երկու թթու պաշտպաններուն զաւակներն իյնան մեծ թուով այն հոդին վրայ, զոր երբեմն իրենց բանակներով պաշտպանած էին՝ հակուակ արգարութեան ու քաղաքակիրթութեան շահերուն:

Ճեշտ է - այս շատ դառն է մեղի Հայերուս համար - որ այս համեւրոպական պատերազմին զոհ գնաց հայ ազգին առոյդ ու ընտիր մասը, բայց այդ արինը նուիրագործեց միանգամ ընդ միշտ այդ տոհմին անկապտելի իրաւունքները, սարսափելիք օրինակ մը ներկայացնելով նոր սերունդներուն առջև՝ թէ այդ քաւիչ արիւնն անջնջելի արատ մը պիտի մնայ Եւրոպիոյ ճակտին և զինք անլուր ոճրագործութեան մասնակից պիտի ընէ՝ եթէ Գողգոթան բարձրացող Ազգին ազատութեան ու անկախութեան թեւակոյնել չորս, իր արդարութեան ու իրաւունքի հրամայորական պահանջը: Եիրաւի շատ ծաղրական պիտի ըլլան այն գեղեցիկ խոստումները՝ զոր Համաձայնութեան պետերը չորս ու կէս տարի յանգերգեցին աշխարհի չորս հովերուն, և Հայկական Հարցը փորձաքարն է քաղաքակիրթ համարուած ազգերուն մտայնութեան, այնպէս որ եթէ ան չի լուծուի գաղաքարի սերոյն համար՝ իր արեան վերջին կաթիլը թափող ժողովուրդին ի շահ, «արդարութիւն և իրաւունք» բառերը մահացու հարուածը կու տան քաղաքակիրթութեան, և դարձեալ բիրտ ուժն ու նիւթական շահը կը մնան աստուածներ՝ քաղաքակիրթութեան անունով յոխորտացող ազգերուն, իջեցնելով զիրենք այն բարբարոս ժողովուրդներու մակարդակին՝ որոնց դէմ զէնք առին՝ աշխարհն անոնց ճիրաններէն կորզերու համար:

Բայց, ոչ քաղաքաբարպաշտ ազգերը չեն մեռնիր, և անոնց խօսուն օրինակն է հայ ազգը: Երբ ան կը կստորուէր քստմելի խժդժութեամբ, երբ անոր ծոցէն խլուած երկսեռ մատաղ հասակը՝ մազերը գլխու

վրայ ցցող տառապանքներով կը քշուէր անծանօթ հորիզոններ, ճամբաններու երկայնութեան ցանելով նահասակ դիակներ, և երբ մեր ցեղին դաշիճները խնճոյքներ կը սարքէին թէ գերջապէս անձեռ կորած է աշխարհի երեսէն իրենց պատուհան կազմող ազգը, ապշեցուցի արագութեամբ Հայոց արինազմանգ աշխարհէն կը մեկնէին հազարաւոր դիւցաներ, գիտակից իրենց ուժին և արժանապատութեան, և կ'երթային ստուարացնելու դաշնակից մեզէնները: Ուր որ վճարական յաղթութիւններ կատարուեցան, հոն կային հայ գունդեր, սէգ, յուսապից, հաւատքով լի գէպ ի մայլ ապագան, զի անընկճիլ կամքով համոզաւած էին թէ յաղթութեան նժարը վերջ ի վերջայ պիտի հակէր գէպ ի արիւնի մէջ լուացուած աշխարհը:

Հայ արինը՝ ծծեց նաև օտար հողը. յաղթութիւնը նուիրագործուեցաւ այն ցեղով՝ որ իր ձեռներն արեան մէջ չէր թաթախած, որ անընթե էր այն ոճիններէն՝ որոնցմէ ծնաւ այս աշխարհաւեր պատրագմը:

Այն երկու կուռքերը, որոնց առջև նիւթապաշտ Գերմանիան և թանձրամիտ Ռուսիան ծունկի կու գային, հայ արինէն ընդունեցան մահուան սւաքները: Այն՝ որ ինքինքն Արմեւլիթիքստոննէութեան պաշտպան հռչակած էր, այնչափ բռնն սիրեց իր երկին մէջ քաղաքակրթութեան առաջին սերմերը բերող Հայ քրիստոնեաները, որ չի մոռցա զանոնք յանձնարարել իր մըտերիմ պաշտօնակցին՝ «Կտորի՛, Վեհափառութիւն» բառերով: Յիշե՞ց արդեօք Ամենաողորմածն՝ այն վերջին բոպէին՝ իր երբեմի ստրուկ հպատակներուն տապարին առջն՝ թէ իր ընտանեաց խմբակն կոտո-

րածն աստւածային արդարութեան պահանջմէր:

Գերմանիոյ գահազուրկ կիսաստուածը, այն որ չի շիկնեցաւ ուրանալու Հայ ազգի գոյութիւնը, կը տեսնէ հիմա, եթէ չի կուրանան մարմնոյն աշքերը, ինչպէս կուրացներ էին հոգւոյնը, ազատութեան արշալյոն որ կը բացուի ուրացած ազգին առջև, և որ կը փակուի ոճիններու սիրահար ազգին դիմաց, մին սահմանուած փառքով ասպելու, միւսը՝ գատապարտուած ամօթի ու զգուանքի: Կը զգայ թէ տևառունեան ազգին ջախախումն այն օրուան արդարութեան վընթիւն է՝ երբ ինք անպատճառորդէն թօնուեց այն ձեռքը՝ որու վրայ գեռ թաց էր հայ անմեղ արիւնը:

Այս, զու պիտի ազատուիս քու գարաւոր տառապանքներէդ մողցուած ու բախտազուրկ Հայաստան, այս է խոր համոզումը զքեզ պինդ սիրող այն քու զաւակներուոց, որոնք մէկ մէկ ասուպներու նման բաժնուելով կապայու երկնակամարէդ՝ ինկան բազոտ յիշեցնող հայրենածարաւ գեղեցիկ երկնքի մը տակ: Երկու գար ապրեցան անսնք հոն սպաւրը, աշխատեցան ու գործեցին լուսթեան մէջ, իրենց աղօթքի մրմունչներն՝ իրենց միակ կազզուրանքն եղաւ՝ պանդըխուութեան մէջ ճանշնել գքեն Եւրոպայի և Եւրոպան քեզի, քաջ գիտնալով՝ թէ գիտութեան լոյսը արժանի պիտի ընէ զքեզ դասուելու ազատ ազգերու կուշտին: Հիմա կը խայտան ուկորները՝ մեծ Արբաստացիէն մինչև Հայոց Նահապետն Ամիշան: Անարժան թարգման մը չեմ ըլլար, եթէ խառնեմ անոնց ձայնը՝ ողջերուն հետ, ըսելով. Յարգանք ինկածներուն, և Աղջոյն քեզ ազատ, անմահ Հայաստան:

Հ. Ա. Տէր-Մուզեստան

